



ՕՐԱԳԻՒ

ԵՎՐՈՅԵՆԸ, ԲԵԼՈՒՏՈՒԿԵՆԸ, ՏԵՏԵՍԱԿԵՆԸ

ԵԿ

ԲՆԵԿՄԵ ԳԻՏԵԼԵԱՑ

Ե · ՏԱՐԻ, ԹԻՒ 6 ·

1847

ՄԱՐՏԻ 15 ·

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՅԱՆԵԺ ԳԻԴՐԱՆԴԱՆ ·

ԽԱՆԻՄ ԶՔԵԶ ·

Բ ·

Տեսնենք հիմա մարդուս բնութեան մէկալ երեսն ալ: Ո՞արդս միայն մէկ երեսով էր առաջուց, միայն իր մեծութիւնը կ'երևնար՝ երբոր լադեմայ մէջ ծաղկըները իր ոտիցը բարձ կ'ըլլային, առփւծը իր կառքը, արծիւը իր հրամանատարը, երկիրս իր խաղաղ սահմանը, և երկինք իր երջանկութեալ զեղունը: Բայց մէկ ցաւալի դիպուած մը՝ որուն ամէն ազգաց հին աւանդութիւնները կը վկայեն, մէկ մեծ դիպուած մը՝ մարդուս երանաւէտ բնութիւնը այլայլեց. լուսուծոյ գըթութիւնը ձեռքը երկընցուցած՝ ըթողուց որ իր պատկերը բոլորովին փոխուի, բայց թող տուաւ որ այլափոխութիւն կրէ. և այն գեղեցիկ պատկերին վրայ սե չուք ընկաւ մարդուս նուաստութիւնը՝ թէ մարմնով թէ մտքով թէ հոգւով:

Ո՞արմնոյ ցածութիւնը կամ տկա-

րութիւր ամենուն յայտնի է, և դրժբաղդաբար չափէն աւելի յայտնի եղեր է. որով ոմանք զայն միայն կը տեսնեն, այսինքն հազար ու մէկ մարմաւոր վիշտեր ու ցաւեր. տարեց սպառնալիք, ցուրտէն սառիլ, տաքէն տկարանալ և ինչուան խելքը կորսընցընել, ջրերէն հալածուիլկամանոնց ծոցը թաղուիլ, անարգ ու ցած գաղաններէ իբրև ապստամբ ծառաններէ փախչիլ, քրտինքով հողը կակըղցընել և շատ հեղ հացը չգտնել. յոգնածութեամբ չարչրկուած՝ չկարենալ հարկաւոր աշխատանք մ'ալ ընել. մէկ խօսքով՝ սովու սրածութեան սասանութեան կրակի պատերազմի վրտանգներէն դողալ, տեսակ տեսակ հիւանդութիւններէ փորձուիլ, ամէն գործքի մէջ վտանգներու հանդիպիլ, թշնամեաց պատահիլ, սիրելիներէ զրկուիլ, և ամէն անկեան մէջ մահը

կեցած տեսնել մէյմէկ զէնքով : Այս և
ասոնց նման նեղութիւններն ալքա-
ւական չսեպելով՝ մէյմ' ալինքն իրեն
բաներ հնարել . մարմնոյն տեսակ տե-
սակ փափկութիւններ փնտաւել , որոնք
կամ չգտնալով տրտմիլ , կամ գտնե-
լով՝ չարաշար վարուիլ , և բնութեան
վրայ մնացած պատիւն ալ անամնա-
կան ցածութիւն իջեցընել . ինչուան
երբեմն , որ ըսելու ալսոսկումն կըքե-
րէ , անխելք մտածութեամբ մը ինք-
իր ձեռքով կենաց թելը կտրել , և
յհւսահատութեամբ ձգել մարմինն
ալ հոգին ալ այն անդունդը , ուսկից
միայն հեռացընել պիտի ջանար մարդ
ինքզինքը :

Այսքին նուաստութիւնը յայտնի
է իրեն տգիտութենէն . որով չէ թէ
միայն հեռու և մեծ բաներու խելք
չենք հասցըներ , հապա և ոչ ձեռուը-
նուս տակի բաները կը ճանչնանք ,
ինչպէս ըսաւ Առղոմն . և ինքն որ
ամենիմաստուն էր՝ աս ըսաւ . հապա
անոնք որ և ոչ իմաստութեան հե-
տեղող կ'ըսուին՝ ինչ պիտի ըլլան . ա-
նոնք որ իրենցմէ մատ մը դուրս բան
չեն գիտեր , և իրմէ դուրս բան չգիտ-
ցողը՝ իր վրայ ինչ տեղեկութիւն կըր-
նայ ունենալ . Տգիտութիւնը որչափ
չարեաց մէջ կը ձգէ զմարդս , որչափ
կը նուաստացընէ անոր բնութիւնը ,
կարծեմ բաւական ծանօթ է ամե-
նուն : Ի՞նչ ըսենք հապա սրտին նը-
ւաստութեանը՝ որ ամենէն աւելի ող-
բալին ու չարեաց առիթն է , ինչպէս
տէրն մեր վկայեց թէ ամենայն չարիք
սրտէն կ'ելլեն . անկից է այն ծուլու-
թեան ու դանդաղութեան հոգին՝
որով չենք շարժիր բարին փնտուելու .
անկից վախ ու վհատութիւն՝ որ հո-
գիներնուս թերը կը թուլցընեն .
անկից ցած ու անարդ բաներու ցան-
կութիւն . անկից է այն մէկ ուրիշ
մարդն ալ որ մեր մէջը կայ և մեր
խղձին դէմընել կուտայ , ինչպէս ը-
սաւ Պօղոս առաքեալ : Այս թողունք
աս ցածութեանց հետ մարդուս ամ-
բարտաւանութիւնն ալ որ չուզեր իր

նուաստութիւնը ճանչնալ կամ խոս-
տովանիլ . հապա նախանձը , որ իրեն
բարոյ պատճառ ըլլալու տեղ աւելի
կը չարացընէ ինքը զինքը . խորաման-
կութիւնը , խարեւութիւնը , կեղծա-
ւորութիւնը , վրէժինդրութիւնը ,
կասկածը և այլն , որ անդադար մար-
դուս սիրտը կը վրդովեն և իր սքան-
չելի վախճանէն ետ կը ձգեն : Երբեմն
կ'ուզէ մարդ դառնալ անոր , բայց
մէկ ախուր ու տղայական մոլորութիւնը
մը իրեն նմաններուն բազմութեանը
նայելով՝ իրեն օրէնք մը կը սեպէ մո-
լութիւնը . Ճշմարտութիւնը կը տես-
նէ , ու հոգւոյն թերը կ'երկրնցընէ
անոր , բայց սիրտը յամառութեամբ
կամ կանխակալ կարծիքով կամ ու-
նայն հեշտութեամբ գինովցած՝ չա-
րութեան սոսկալի գաւազանովը ինք-
զինքը երկնից սահմաններէն՝ երկրիս
տղմին մէջ կը ձգէ . ոտուըներուն տա-
կը շատ հեղ կը տեսնէ ինչ փոսեր կան ,
բայց սուտումուտ պատրուակներով
կը ջանայ ծածկել որ իրը չտեսնելով
մէջը իյնայ . իրաւ , չեն գագրիր ներ-
սէն խղձին ձայնը , դրսէն՝ շիտակ ճամ-
բայ ցուցընողներունը , բայց ինքը մէկ
այլանդակ խլութեամբ և կուրութիւնը
մը՝ իր մոլար ճամբէն չուզեր դառ-
նալ , և ինչուան այն վսեմ հոգին՝ ո-
րուն վախճանը երջանկութիւն , ան-
մահութիւն և Կատուած էր , ինքն իր
ազատութեամբը կը զրկէ անկէց , և
նոր վախճան մը կը բանայ՝ որուն կըր-
նանք ըսել յաւիտենական մեռելու-
թիւն և թշուպութիւն :

Այրդս իր մեծութիւնը և նուաս-
տութիւնը ճանչնալէն ետե՛ հետեան-
քը կրնայ ինքնիրեն վրայ բերել , այս-
ինքն ջանալ չկորսնցընելու այն մեծու-
թեան ձիրքերը , և պատերազմիլ իր
մարմնոյն՝ մտքին և սրտին բերած
ցածութեանցը դէմ . այն ատեն սոր-
ված կ'ըլլայ աս դասը , ԾԱՆՈՒՐ ԶՔԵԶ :
Օ գուշանալ մարմնոյ նուաստութե-
նէն՝ խոչեմութեան և չափաւորու-
թեան կանոններով , որով մարմինը
հոգւոյն հետեւող ընէ , և ոչ աքացող .

լաւ գիտնալով որ բարեկարգ մարմինը բարեկարգ հոգւոյ օգնական է և նշան . և ինչպէս որ թագաւորական ազնիւ պատկեր մը ազնիւ շրջանակի մէջ կը դնեն , այսպէս պիտի ըլլայ մարմինն ալ հոգւոյն վրայ . փախչիլ պղերգութենէ՝ որ ամէն չարեաց փոս կը փորէ . փախչիլ փափկութենէ որ ողջ ողջ զմարդս կը թաղէ . փախչիլ մտքին նուաստութենէն , լուսաւորելով զայն օգտակար տեղեկութք , մանաւանդ այնպիսի բաներով որ ինքը զինքը իրեն կը ճանչցընեն և իր վախճանին կը շտկեն . փախչիլ սրտին նուաստութենէն՝ զսպելով և բանավարութեան կարգին բերելով անոր կրքերը , որոնց վրայ հաստատած է իր բաղդը : Դիմուալ՝ որ մարդուս մեծութիւնը լիստուծմէ կուգայ , և անոր համնելու կանոններն ալ լիստուծմէ կուգան . փնտուել գտնել և հետեիլ այն կանոններուն , և չնմանիլ անոնց որ մարդկային և ինքնահնար կանոններով ճամբայ կ'ուզեն բանալ անօգուտ ջանքով , անոնց նման որ ուզեն ծովունյատակը փոխել : Եւսակայն ասանկ նոր ճամբաներ՝ նոր կանոններ հիմակուան ատենս շատ կը տարածուին , մեր ազգին մէջ ալքացուած կը տեսնուին . որոնց խղճալով մը ըսելու է թէ ՀԱՅՆԻՌ ԶՔԵԶ : Բայց անոնք կ'ըսեն . մենք լաւ կը ճանչնանք , և կ'ուզենք ուրիշներուն ալ ճանչցընել իրենց բնութիւնը , իրենց ազատութիւնը ; իրենց մտքին ճամբաները . աս ըսելով կ'աշխատին . և վերջապէս իրենց ճանչնալը կը նմանի մեր նախածնողաց ճանաչմանը որ ունեցան իրենց երանութեան վերջին վայրենին մէջ : Ո՞արդկութիւնը ճանչնալու իմաստակութիւնը զօրացած է , զգոյշ կեցիր չխաբուիս . աս իմաստակները մարդուս կարողութեւ և ազատութե ծայրերը բռնած , վրան խատուտիկ կեղծաւորութե հագուստ մը հագուցած՝ զարմանալի բանի մը պէս կը ցուցընեն իրենց քարոզներուն իրենց գրուածներուն մէջ , նման

խանութներու մէջ դրած պահուձապատանքի , որ թեթեամիտ տեսողաց՝ նմանութեան օրինակ կ'ըլլան : Հարցուր իրենց , տեսնես ի՞նչ խելք կայ քովերնին , ի՞նչ բաներ գիտեն մարդուս վրայօք որ մեր պարզամիտ և պարկեցած հայրերը չեին գիտեր . ի՞նչ ջանքով ետեւ եղեր ու ճանչցեր են իրենք զիրենք . բայց վախեմ թէ ասոնց համար ըսած է լիսկիաբան վարդապետը . “ Լայէ զգուշացիր շատ բան ճանչնալէն , գուցէ ինքզինքդ ալ ճանչնաս , ” :

Ի՞այց ովլ որ իր մարդին հաւանութենէն անխուռով ներքին ձայն մը կը լաւ թէ ՀԱՅՆԻՌ ԶՔԵԶ , կրնայ ճանչնալ աս նոր ծանօթարարները , և ըզդուշութեամբ ճշմարիտ ծանօթութիւն տուողներուն հետեւիլ . առնուլ ինքզինքը մէկ բարեկամի մը պէս իր դիմացը և ըսել . Լ՛ մարդ , քու վիճակդ բարձր ու մեծ է , եկունայինք՝ ի՞նչպէս պիտի համնիս անոր . մէկդի դիր սա մարմնոյդ մոքիդ յօժարութիւնները՝ որոնց խիղճդ չհաւնիր . Կտրիճ կեցիր աշխարհքիս դէմ , քննէ ատնոր վարդապետութիւններն ու օրինակները , և անոնց հետեւ որ քու խղճմտանքիդ՝ և մանաւանդ առաքինի մարդկանց խղճմտանքին յարմար են , և ճշմարտութենէ առաջ կուգան . եկունայինք՝ դու ի՞նչ բնաւորութեան տէր ես , ի՞նչ խառնուածքի մարդ ես , ի՞նչ պակասութիւններ ունիս բնութեանդ մէջ , ի՞նչ բանի կարօտ ես մարդ ըլլալու , և ի՞նչ գեղ պէտք է նէ՝ առ . ՀԱՅՆԻՌ զքեզ և մարդ եղիր :

Ո՞իտքս առակ մը ընկաւ , ան ալ զուրցեմ . Ո՞եծ թագաւոր մը իրեն համար ոսկիէ թագ մը շինած՝ կ'ուզեր ազնիւ քարերով զարդարել . զըտաւ , բայց աւելի պէտք էր : Լային թագին համար ուրիշ պատրաստ քարեր ալ , բայց գմբեազգութեամբ տղիմ մէջ ընկած կեցած էին : Լամացան ասքարերը իրենց ինչ ազնիւ բաներ ըլլալին , և ի՞նչ խեղչ վիճակի հասած

ըլլանին, և թէ դարձեալ կրնան ի-
րենց բնական փառքին հասնիլ. սիրտ
ըրին, ցատքեցին ջրի մը մէջ, լողացին,
մաքրուեցան, դոյներնին լոյսերնին
առին, ու վերացան թագին բոլորն
առին. մեծ թագաւորին պայծառ
թագին վրայ փալփլեցան:

Հ. Դ. Մ.

Ի՞նչի՞ն ճարդու նէարագիր :

Ի՞նչի՞ն ճարդու թիւնը ան պակսութիւն
ներէն մէկն է որ ունեցողը ամենեին
շիշանչնար. անանկ տգեղութիւն մըն
է որ հոգեցին ալ՝ մարմնոյն ալ գե-
ղեցկութիւնը կ'աւրէ, տգեղ կ'երե-
ցնէ. Շատ անդամկը լսես՝ որ կ'ը-
սեն. Ծարոսը կամ Ակրակոսը շատ
աղեկ մարդ է, բայց կոպիտ է. Ի՞ն-
կրթութիւնը ամէն պակսութենէ ա-
ւելի շուտ կը տեսնուի մարդուս վը-
րայ. անոր համար ալ անկիրթ մար-
դը ամէն ընկերութենէ դուրս մնա-
ցած, իրեն նմաններուն հետ հարկ
կ'ըլլայ որ կենակցի. կամ թէ որ
հարստութիւնը ընկերութեանց մէջ
զինքը մտցընէ նէ ալ, ամէնքը կ'ը-
սեն. Վիսո՞ս ըստըկին՝ որ անանկ կո-
պիտ մարդու քով գնացեր է:

Ի՞նկրթութիւնը թէպէտ մոլութի
մը չէ, բայց շատ մոլութիւններէ ա-
ւելի ատելի կ'ընէ զմարդը: Եցբոր
մէկը դռնէդ ներս մտնէ՝ առանց
դուռդ զարնելու կամ իր դալը իմա-
ցընելու, ու յառաջ քան զքու բարի
եկար ըսելդ՝ պուալով մը կանչէ՝ Իս-
րի տեսանք ըսելով նէ, ինչ կ'ըսես
մտքէդ: Դրսուանց Հրամմէ նստէ
ալ ըսես նէ, ներսուանց Ի՞ս ինչ կո-
պիտ մարդ է կ'ըսես:

Ի՞նկրթութեան մէկյատկութիւնն
ալ ան է, որ երբոր կրթուած մարդ
մը կը տեսնէ՝ չհաւնիր. իր կոպիտ սո-
վորութիւնները՝ անոր կրթութենէն
աղեկ կը համարի: Տեսնէ որ ուրիշը
թաշկինակով քիթը կը սրբէ, ինչ
դժուարութիւններ հնարեր են կը-

սէ. ու ինքը երկու մատին մէջ քիթը
սրխմելով՝ դէպ ՚ի գետին կը խնչէ.
զինքն ալ կ'արդարացընէ, Վթէն ե-
լածը ծոցը պահելու բան է ըսելով:
Ուէ որ սեղանատախտակին վրայի փո-
շիները սրբելու համար լաթ մը ու-
զես, անիկայ ինչ երկան ձամբայ է
ըսելով՝ շունչովը կը փշէ կը մաքրէ
փոշին. թէ որ աղտ մըն ալ կայ նէ՝
թքովը կը թրծէ կը հանէ, Իստուած
մարդուս լաթի տեղ ալ՝ ջուրի տեղ
ալ՝ բերան տուեր է ըսելով. կը կար-
ծէ որ ուրիշները քիչ մտածելէն՝ գործ-
քը կ'երկնցունեն:

Հպարտ եղողը ուրիշ հպարտ չու-
զեր տեսնել. գինովը գինովին կը մե-
ղադրէ, գինի չես վերցըներ նէ՝ ին-
չու կը խմես ըսելով. բարկացողը բար-
կացողէն կը զըզուի. նմանապէս գրե-
թէ ամէն ախտ իր նմանը կ'ատէ:
Բայց անկիրթ մարդը թէ որ կարե-
նար՝ բոլոր աշխարհք իրեն նման կ'ը-
նէր: Ձեռքով կերակուր ուտելը տես-
նես նէ, սիրտդ կը գանի. իսկ ինքը
անանկ ախորժելով մատուըները կը
լզէ ու կը ծծէ, որ կարծես թէ կե-
րակուրին համ տուողը իր մատուը-
ներն են: Շատ անգամ կ'ըսէ ալ՝
թէ ինչ համ՝ կ'առնեն պատառաքա-
զով ուտողները. գրեթէ կը զարմա-
նայ ալ որ ինչպէս չեն վախնար պա-
տառաքազը բերաննին խոթելու. կը
կարծէ որ երեսնուն մէկ կողմէն ծա-
կէ ու դուրս պիտոր ելլէ: Հազիւ
հարկի համար դգալ կը գործածէ,
անոր ալ փայտէն կ'ախորժի. կարծես
որ մէջը տոգորուած կերակուրներուն
ձենձին համն ալ կ'առնէ: Լեփլե-
ցուն դգալն ալ բերանը կը խոթէ, կը
զարմանաս որ ինչպէս կը սըզմի: Գի-
նի խմելէն ետքն ալ՝ պեխերը անանկ
մը կը ծծէ որ կարօտ ըըլլար ղենջա-
կով սրբելու:

Պատմութիւն մը պատմելու ըլլայ,
այնչափ միջանկեալ փակագիծներ կ'ը-
նէ որ գլխաւոր նիւթը կը մունաս:
Խակ եթէ դուն բան մը պատմելու
ըլլաս, Հա՝ ես զիտէմ ատ պատմու-